

կերահանութեան՝ Բպեղէս մը , քան դակագործութեան՝ Փիղիասի աշկերտ մը , և այսպէս փրկիստիայ , քննաբան , քաջ և շատ քաջ մարդ էր , բայց ըրած գլխաւոր գործքերը գերազանց բարբարոսութիւնք են . հասակն էր , կ'ըսեն , իրեք կանգուն , բայց իրեն համար աշխարհիս իրեք անկիւնն ալ նեղ կու գար . և թէպէտ փառասիրութեան կամ արիւնասիրութե համար ինչուան հնդկաց խաղաղաբնակ ժողովուրդներն ալ անիրաւաբար նուաճեց , և ինչուան անծանօթ Ովկիանու եզերքը հասաւ , բայց երբոր երկնքի լուսաւոր մարմիններուն ալ աշխարհք ըլլալը ճանչցաւ՝ կը նեղանար թէ ինչպէս ինքը դեռ անոնց մէկ ընկերին ալ ամբողջ չտիրեց . ըսել է որ կը ցաւեր թէ ինչպէս երկրիս մէկ ծայրէն ինչուան մէկալը արիւնէ գօտի մը չկապեց : Իրեն փափաքը աւելի յաջող դատուեցաւ կատարելու Յունացմէ վերջը եկած չորրորդ տէրութիւնը , հռոմայեցիք , որ աշխարհիս մէջ զարմանաց առակ են եղած . արդարեւ զարմանալի էին քանի որ իրենց մէջ միայն Բրուտոսներ , Կլինկիննատոսներ , Կամիլլոսներ կ'երևնային , որոնք մէկ ձեռքով հայրենեաց սահմանները կը պաշտպանէին , մէկալով անոր արդար ծոցէն իրենց ապրուստը կը ձարէին . բայց երբոր աշխարհակալութեան և անուանեալ մեծութեան փափաքը մըտաւ , երբոր Սարիոսներ , Սիլաններ , Պոմպէտոսներ , Կեսարներ , Բնտոնիոսներ , Ոկտաւիանոսներ ելան , և հռոմէական արծիւները աշխարհիս ամէն ծայրերը սկսան թռչիլ , անոնց անպատճառ թափած արիւնները թէ որ Տիբերիս լեցուէր՝ կարծեմ երկայն օրերով միայն կարմիր պիտի տեսնուէր . միայն Վաղղիոյ մէջ Կեսար՝ քանի մը անտառներու տիրելու համար , մանաւանդ թէ տիրած սեպուելու համար քանի միլիոն մարդ փձացուց : — Բնոյք էին այն անձինքը որ քաղաքավարութեան ծայրն հասած կը սեպէին զիրենք , և բոլոր զուրիշները բարբարոս կը կարծէին . ասոնք են որ դեռ աշխարհիս

ամենէն երևելի մարդիկը կը սեպուին : Ուստի չի զարմանանք թէ որ ասոնցմէ ետքն ալ տեսնանք հիւսիսային ազգերը որ երկրիս ծայրերէն հեղեղի պէս կ'իջնան մէջ տեղուանքը և հռոմայեցւոց տէրութիւնն ալ կը քայքայեն . չի զարմանանք Բոտիղասայ վրայ թէ որ , Կստոլոսոյ հարուածն եմ ըսելով՝ Բսիային միջոցէն ինչուան Կարուպիոյ կէսը սրով ու հրով աւերջտեղէ . թէ որ Բրաբացին Բստոլոսոյ նոր օրէնքները ծաւալելու անուամբ՝ Բսիոյ աշխարհքները տակն ու վրայ ընէ . թէ որ Ղինկիզ մը աշխարհիս տիրելը իրեն պարտք մը սեպելով՝ երկու միլիոն մարդ ջարդէ և 50,000 քաղաք ու աւան աւերակ դարձնէ . թէ որ Կալ (Վիմուր մը մէկ օրուան մէջ 100,000 մարդու զուխ կտրել տայ , և անմեղ տղաքներ Սեբաստիոյ հողերուն մէջ ձիակոխ ընէ :

(ՄԵՍՏՅՈՆ ՈՒՐԻՇ ԱՆԳԱՄ)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՎԵՊԲ

Յառաջ Նոր Զուլտի ՚ի Մահմադ Խանէ 1 :

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ

ԱՆՈՐԳԵՍ երբեմն յաւուր ձմերան գառնաշունչ Եւրասոսան ալեաց կուտակ գէզագէզ Խուովեալ յուզէ հոգմովք ըզծով բրբարեր , Ուորաս առնու զաստափայտիւն ապիկար . Ոմն յուսահատ յերկինս բարբառ ամբառնայ Եւ զանողք մաղթէ մեղմիլ սաստ նորին . Միւսըն նըստեալ անդ անբարբառ ձեռն ՚ի ծնօտս Լեռնակուտակ զայլեացն յորձանըս գիտէ Որ գերեզման լիցին յուսոյն և ինքեան : Մին հաստատէ զկայմն ամբարձման ՚ի կայս իւր , Եւ կարկատէ այլն ըզթևոց թռչարան , Եւ նաւապետն առեալ զզեկին ուղղութիւն Վստահութեան կեանս արծարծէ յայլոց սիրտս : Այսպէս ոմանց յերկբայս ընդ մարտն գորով , Զերկնից հայցեն ըզթութիւնն օժանդակ . Այլք քաջարիք ըզվայրս ողջոյն քաղաքին Ամրացուցեալ բաղդին շնչման հակառակ Կաղզուրէին ըզսիրտս ՚ի մարտ մահական .

Եւ աղաղակ խուռն ամբոխին ժամանէր
Մինչ 'ի վերին աստեղատանցն 'ի կամար :

Բ. Այլ 'ի պահուն անդ 'ի յուզման կոյս փափկիկ
Գետա արտասուաց առատու հեղձր անձկայրեաց
Վատաբաղդիկ մահ կասկածեալ սիրելոյն :
Նաղարենին էր հարսըն նա խոսեցեալ .
Նրման անուանըն շողային վարդք յերեսս .
Բաբախէր սիրա օրիորդին խանգակաթ ,
Գիտէր յորում կայր Նոր քուղա 'ի ծրփման ,
Գիտէր զոտոխն անընդդիմակ յառաջեալ .
Եւ զարուծիւն գիտէր զազնիւ պատանուոյն
Որ աներկիւղ 'ի վտանգս 'ի մահ խիզախէր :

“ Ո՛վ անիծեալ , որ զսիրտ երկրի խուզարկեալ
Ուսոյց մարդկան տալ երկաթեալ մահ միմեանց .
Ո՛վ բաղդ , ասէր իրըր սիրոյ դու սատան
Ցանկ անողոք ըզմահացուս տանջիցես
Ընդէր սիրեմ , ընդէր անգուծ լիցիս դու , , :
Նա յայսպիսի խորհուրդ ծրփայր տակաւին
Եւ եկն անդէն քաջ պատանին Նազարեան .
Ի գիրկ նորին դիմեաց աղջիկն արտասուօք ,
“ Սիրեցի ա՛յց , , . . . ասաց լուեաց ձայնն խկոյն .
Նազարեանին գորովկանն ընդ այն տես
Սիրտըն գելու և աչք զեղուն արտասուօք :

ՎԱՐԴՈՒՆԻ ասէ

Ա՛յսպէս ուրեմն մընայր բաղդ մեզ տըխուր ,
Եւ սերտ սիրոյն մեր լիցի մարտ խոչընդոտն .
Ա՛յսպէս ուրեմն ցամաքի վաղ յուսոյս
Բողբոջաւէտ նագելի տունկ նորածին :

Պատասխանէ ՆԱԶԱՐԵԱՆ

Թէ լոկ ընդդէմ գու թըշնամւոյն զընայի
Ոչինչ տըխուր էր ինձ գըրել զբաղդ մարտի .
Բանակք երկու ուսով յօրինեն 'ի սրտիս .
Եւ անգագին քոյգ սեր և սուրբն հայրենի .
Ի մարտ սա զոտս իմ յորգորէ աներկիւղ
Միւսն ասասնօր ըզսիրտ և միտս իմ ունի :
Այլ անարժան համարեցայց զանձն իմ քեզ
Թէ ոչ ըզզէնս վասն աղքատեացս ես բարձից ,
Եւ մինչ կայ ինձ պաշտպան անձին քո իսկ կալ .
Խաղամ գընամ , թէպէտ և սիրտ 'ի թնդոջ .
Գընամ անգէտ զպապագայեն ես բընաւ
Երկրայ են զէնք . . . բարեաւ մընա սիրելիդ :

Կրկնեաց ՎԱՐԴՈՒՆԻ

Ողջամբ դարձցիս : —

Աւէ ՆԱԶԱՐԵԱՆ

Իսկ թէ գիտին անկենդան
Ի գաշտ մահունն 'ի թըշնամեաց անկանիմ ,
Մի արտասուաց աղբերք զաչկունարդ թացցեն .
Քան ըզգամբան անգր իսկ ըզեր իմ տարայց :

Եւայ ՎԱՐԴՈՒՆԻ

Արիաբար 'ի ուղմ մարտին երթ մարտիր
Հար և վանեա , և . . . անդ . . . անկիր . . . թէ հարկէ :
Ո՛հ , դու գիտես , որո՞վ սաստիկ բարաբամբ
Հընչէն չըթուռնք ըզբանն սա իս մահարեր .
Մի ընդ երկար կաս դու առ իս , փախիր դու ,
Մի սեր զպարտուց պատուիրեացէ քեզ մոռաց .
Երթ սիրելիդ , փութա՛ն անկիր , թէ հարկ է ,
Եւ ամուսինք պըսակեսցուք 'ի յերկինս , , :

Հըզօր պետին 'ի սիրտ վառի նոր եռանդն
Եւ 'ի ճակատ գիմէ ուղմիցն իբր առիւծ
Որ 'ի յորտոյըն նենգաւոր յարձակի :

Գ. Կան բանակեալ ոտիք ճակատ առ ճակատ ,
Մոլեգնուծիւն է զօրավիգըն բաղկաց .
Նոքա զերկրի դիտեն բարիս վաղանցիկ ,
Հրեշտակն աղգող երախտագէտ ըզգացմանց
Չաջս սոցին յառէ յերկնից 'ի կամար :
Խորիտք ծածանին արդ երկոցունց գրօջք յայերս
Մինչև բաղդին սիւզ գետնաբարչ ածցէ զմին .

Խորխոյս բառնան հայք 'ի գալուստ գիւցազին ,
Վառեաք 'ի զէն ըզգուպարին տան նըշան .
Որոտայ գաշտն յոտից տրոփիւն հեծելոց
Քինախընդիր խառնին փաղանգք ընդ իրեարս :
Ոգիք քաջաց՝ անդ անկելոց , մի ցանսուք
Չոյք քաջուծեանդ թէ ոչ իմ տողք փայլիցեն :
Շահրիմանեանն աստ անդ գիմէ 'ի խորխոյս
Հեծեալ 'ի նժոյգ թէ թեկաթիւն քան զարծուի .
Բազումս յերկիր 'ի թըշնամեաց արկ տապաստ ,
Ա՛հ էր տեսիլն՝ հարուածըն մահ Աղուանից ,
Չուր հակառակ նըմին մարտեան հոյք քաջաց ,
Չոհ սուսերին անկան Ա՛հմէս և Գալիբ .
Եւ դու արիդ իսկ պատանեակ հէգ անփորձ
Անկար անդէն ուղեղն 'ի յօգրս ցնդեալ .
Սէր անպատեհ փառաց ընդէր մըղէ զքեզ
Ընդ բըռնագոյնս , աւանդ , քան զքեզ մարտնչել .
Չուր մայր քոյին մնայցէ դարձիդ անձկանօք ,
Յամպըս փոշոյ հալածական 'ի հողմոց
Ըզքեզ եղուկըն կարծեցեալ գիտախիւ
Ի փարեւ զքե սասնու զերթ եղն 'ի յարկէն
Եւ արտասուք թանան ըզսեամս խրդեկին :
Եւ զձեզ հայկակ , խորէն , Վարդան և Չարեհ
Ըզձեզ լացցեն հայ օրիորդք , թէ արտասուր
Աւաքինեաց մարթի սփոփել զմեզ ընդ մահ :

Անդ ընդ երկար քաջագանգուրն Չարմայր
Չոր լոկ վարէր ատելուծիւն 'ի կրտսս ,
Ի Աղուանից ինդրել զեղորն արեան վըժժ ,
Չոր 'ի մանուկ տիոց բարձին բարբարոք
Չհայրն առ ցաւոց 'ի գուր մահու իջուցեալ .
Մինչ թափառէր 'ի քէն վըիժուցն իբր առիւծ
Ետես զհամգէ Աղուանից զէնս գեղեցիկ .
“ Ա՛հ գոչեաց զոհ արժանի քեզ եղբայր , , :
Թըռեաւ նիզակն . . . այ անգուծ ում կամիս մահ ,
Եւ արտասուս ո՞րչափ հեղցես դու ընդ հէգն . . .

Այլ զհամգէի զմահ ոչ կամին երկինք արդ
Սանայ նիզակն և զսիրտ խոցէ Սեղմայ .
Դէզ գիտկունքն ըզգնաց զոտից խափանեն :
Ո՛ զաղաղակ զաղմուկ չըփոթ բանակաց
Չարեան ճահիճն յորդահոտան 'ի գաշտին ,
Ո՛ պատմեսցէ զարիւնաշաղ սուսերց վերս .
Գոչեն գոռան՝ ձըգեն՝ ձըգին 'ի յերկիր ,
Մըրիկ փոշոյ երկվարաց ծածկէ զտես .
Քան զամպ թէ թե սլանան սըլաքք սայրասուր
Եւ ճարձատեն յահեղ բաղուկս աղեղունք .
Որպէս յեթերս զանգուածք երկու հրահոտան
Թէ իրերաց յանկարծակի գիտեսցին ,
Որոտընդոտ ձայն արձակեն բարկաճայթ
Չոր անարեկ կրկնեն բեռեք աշխարհի .
Նոյն 'ի մարտէն էր ամբարձեալ աղաղակ :

Այլ եղկելոյն հասեալ էր զբաւ կենցաղիս ,
Եւ նետ անկարծ շեշտեալ 'ի սիրտ մահագոյժ
Խոցիւք ըզնա վերաւորեաց կարէվէր .

(Անշուշտ այն նեա թրուեալ յերկնից կամարէն ,
 Զի մահացու ոչ մարթէին անկար զէնք
 ԶԷահրիմանեանն զրկէլ քաղցրիկ յարեւն) .
 Անկաւ արին , մըթագնեցան աչք նորա
 Բաց ըզնոսին անդրէն և շուրջ հայեցաւ
 Իբր էր նորին որ վրէժինդիր , և փակեաց .
 Այո՛ , այո՛ , քեզ վրէժինդիր ահա կայ
 Անվանելի Նաղարենին բազուկ վէհ :
 Եւ զոսկեծէփ արկեալ զուսովն ըզվահան ,
 Եւ ըզճոճունն նիզակն առեալ յահեկում ,
 Եւ զերկասայրի միւսովն ըզուուր սուսերին
 Ըզսանձ ձիոյն զօգեալ փայլուն ՚ի գօտի .
 Անդ առ մարմնով կայ զիւցաղինն , և վանեալ
 Յեա ընդ կրրունկ դարձուցանէ զթշնամին :
 Արծուց հանգոյն զհեռ գիւցաղինն ըսպանչի
 Հասեալ ըզնա ՚ի փորձ զինուց բողբէ .
 Եւ զթշնամին տեսանելով հեախոսս
 Յանձնէ զնրժոյզն ՚ի զինակիրն ՚ի Բարկէն .
 Ընդ ժամառ ձիգ անյայտ մինան ելք մարտին .
 Եւ ահա քօղ սեաւ պարուրէ զհորիզոն
 Եւ մերձ է տիւն յէլն ՚ի խոնաւ ջուրց կայան .
 Անշարժ կան ոտք , սուսերք ՚ի ձեռս երեքան
 Հուր զարուծից ՚ի սիրտ վառի մրցողաց .
 Եւ ընդ երկար մարտին յելից յուսահատ
 Կամ մեռանել կամ պրտակիլ լոկ ցանկան .
 Անդ Նազը ուղղէ զպողովատիկն յակն Հայոյն ,
 Զոյր նա անգէն արագաշարժ վանէ զայր ,
 Եւ զիւրն ՚ի կող նորին մըղեալ՝ կիսամեռ
 Թաւալազրոր տարածանէ ՚ի գեաին :
 Փախին Աղուանք և Յաղթուծիւն գոչէն Հայք :
 Մահ սեւթոյր արկանէ թեա ըզնովաւ
 Եւ ըսպառի ՚ի յերկեւոյն շունչ կենաց .
 Ծուխ ժահահոտ արեան ծածկէ զամպոց փայլ ,
 Վրտակորէն ցանկ ՚ի վերայն ժայթքեալ
 Եւ ըզգրնդուճարն ամիոփեալ մեռանի .
 Իսկ Նազարեանն հայի ընդ այն ու անցանէ :

Դ. Միթէ ՚ի սիւգ գէշերային զովասիգ
 Յանէ հնչուն ՚ի գեանաբարձ վահանաց ,
 Եւ զբղբրդիւն յարկազանգ սուսերաց .
 Կամ լուսերամ ուղիք վէհից զիւցաղանց
 Թափառական բերցին ընդ դաշարն խաղմից .
 Աւր հայրենի սիրոյն արձանս կանգնեցին :
 Անդ ուր քաջաց վէրք յաստեղաց փայլեն շող
 Թափառական բերի չքեղն Նրաբոգ .
 Զուր յետ մարտին մնայր համբուրից ամուսնոյն .
 Բա՛ յաղթականն իմ եկեացէ , ստեր նա .
 Եւ մեծայոյս բազմեալ նստէր յառագաստ .
 « Է՛ր , Համասփիւռ , տերն իմ ոչ գայ տակաւին » ,
 Եւ աղախնոյն շարժեալ ըզգլուխ՝ Եկեացէ .
 Հողմն որ ընդ սրահս ապարանիցն ընթանայր
 Թէ զկիսաբաց գուռն շարժէր սենեկին ,
 « Է՛ր , Համասփիւռ , տերն իմ ոչ գայ տակաւին » ,
 Եւ աղախնոյն շարժեալ ըզգլուխ՝ Եկեացէ .
 Գեղեցիկն քօ հրեշտակ եղև արդ :
 Անգուծ կասկածք յուզէն ըզմիտս եղիււոյն
 Իջանհամբեր ՚ի գաշա մահուն սիրտ ՚ի թունդ
 Ըզսիրելին իւր ՚ի մեռեալս գրտանել :
 Տեսեր դու զնա , աղօս լուսին երկնափայլ ,
 Երբ անբարբառ՝ քայլափոխէր ՚ի գաշտին ,
 Է՛ր ընդ ամպովք ոչ ծածկեցեր դու զերեսս
 Զի մի գիտակ հէգըն շարեացն իւր վիներ :
 — Ա՛հ ոչ է սեր կոյր ՚ի գիտել զաղէտս իւր :

Շուրջ պար առեալ ՚ի դիականց թըշնամեաց
 Զորս ՚ի գեաին բազուկն հըզոր արկ տապասս
 Հանգոյն աշնան աներփն ստոոց բարդ ՚ի բարդ
 Կայ անմրուունչ քաղցր ամուսնոյն մարմին ցուրտ .
 Երեսն յերկինս հային զըւարթ տակաւին
 Եւ խաչ պրոյն հանգչի չըթանցն ՚ի վերայ .
 Տեսանէ , ո՛վ աղիոզոր՝ տեսարան ,
 Եւ սիրտն յերկբայս կայ տակաւին ընդ աղէտն :
 Ծանեաւ ըզսուրն այն հօրն իւր ձօն հարսանեաց .
 « Ամուսին իմ , գոչէ չըւառն , ո՛հ ընդէր
 Ըզսիրելոյդ ոչ ևս ըզձայն լսիցես
 Ծիծաղին դէմքդ ո՛հ յիս հայեաց միանգամ ,
 Միթէ՛ հրեշտակ անտես ինձ՝ քեզ բարբառի » :
 Այլ հուսկ յետոյ անբոյժ չարին իւր գիտակ
 Արօտափայլ ըզբիւս ՚ի վեր կարկառէ ,
 Լուռ նայեցիւքն իբրու զերկինս կըշտամբեալ
 ՚ի անշունչ և ցուրտ առ սիրելեաւն անկանի
 Երիցս շուրջ ըզգիտկամք ամուսնացն
 Եկն և երգեաց աւերակաց ընկեր բու ,
 Եւ արխրանուագ երգովք դարձաւ ՚ի կայս իւր ,
 Եւ երգ ողորձ սոխակն ընդ այն յօրինեաց :
 Աըջիկ թըշուառ , էթէ կացցէ երգս յաւէտ ,
 Դարք ապագայ զանուն քոյին հնչեացն ,
 Եւ տիրական երբ կամեցին պատմել գէսս
 Ըզբարբաղդ սէրդ ողբասցեն և ըզմահ :

(ԱՆԱՐՏՆ ՅԱՌԱՋԻԿԱՅՍ)

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Պատիւէոս Պօլեւն :

Ընդդէմ և բոլոր աշխարհք ալ պէտք
 է երախտագէտ ըլլան աս մարդուս իրեն
 մեքենականութեան մէջ , և մասնաւոր
 կերպով շոգեգործիքներուն մէջ ըրած
 կատարելագործութեանցը համար :
 Պատթէոս Պօլեւն ծնաւ 1728ին ,
 և իր ուսմանց կարգը լըմընընէլէն ետ-
 քը՝ ինքզինքը բոլորովին մեքենականու-
 թեան տուաւ : Եւստ պողպատ շինելու
 արուեստին մէջ շատ կատարելագոր-
 ծութիւններ ըրաւ . 1762ին փոխադրեց
 իր գործարանը Սօհօ ըսուած տեղը
 Պիրմինկէմի մօտիկ . քիչ ատենէն աս
 խեղճ տեղոյս անունը անանկ ելաւ իր
 գործարանին պատճառաւ , որ բոլոր
 ընդդիոյ երևելի արհեստաւորները սկը-
 սան հոն վազել , ուզելով իրեն գոր-
 ծակից ըլլալ . վասն զի թէ՛ ըրած կա-
 տարելութիւններուն պատճառաւ , թէ՛
 մեծութեանը , թէ՛ փառաւորութեանը
 կողմանէ ասոր նման գործարան ընդ-